

ՎԱՀԱՆ ՓԱՓԱԶԵԱՆ

ՅԱՅՎԱԿԱՆ ԲԱՐԵՆՈՐՈԳՈՒՄՆԵՐԸ

1912 — 1914

VII

ՆԱԽԱԳԾԻ ՊԱՏՐԱՍՏՈՒԹԻՒՆԸ

Դրեթէ քառորդ դար է անցեր 1912—1914ի այս դէպքերուն վրայէն եւ ուրեմն այլեւս կարելի է արդէն պատմական դարձած իրողութիւնները ճշգրիտ դիրքովը պատկերացնել, իրողութիւններ, որոնք նոյն իսկ ա'յն ժամանակւայ լայն շրջաններուն ծանօթ չէին:

Յօդւածիս առաջին բաժնին մէջ պարզած էի արդէն իթթիհատ-Դաշնակցութեան համազործակցութեան էութիւնը, փոխարարերութիւնները եւ խզման պատճառները: Ստեղծւած այդ շատ ծանր վիճակը բ'նչ ելքի սկիտի յանդէր, եթէ պալքաննեան պատերազմը չի դար յեղաշրջելու յարաբերութիւնները եւ փոխելու հայ ժողովրդի ու Դաշնակցութեան ուղեգիծը: Դաշնակցութիւնը ձեռնարկած էր հայ ժողովուրդի ինքնապաշտպանութեան գործին եւ դաշնակիցներ կորոնէր՝ միահամուռ դիմադրութիւն կազմակերպելու իթթիհատի քաղաքականութեան դէմ (միջկուսակցական բանակցութիւններ, մերձեցման փորձեր քիւրտերու, ասորիներու եւ ընդդիմադիր թուրք կուսակցութիւններու հետ):

Պալքաննեան պատերազմի ընթացքին, երբ արդէն իսկ որոշ էր թուրքիոյ պարտութիւնը, Դաշնակցութեան երկու Բիւրօներու եւ երկրի կարեւոր մարմիններու փոխադարձ համաձայնութեամբ, որուեցաւ հրապարակ հանել Հայկական Հարցը, աղքային իշխանութիւններու միջոցաւ՝ ըստ ամենայնի տալով անոնց կուսակցութեան գործոն աջակցութիւնը: Մանաւանդ որ, ինչպէս նկարագրած էմ, հայ ժողովրդի բոլոր խաւերը նոյն նպատակին կը ձգտէին, ուրեմն մթնոլորտը պատրաստ էր, պէտք էր միայն որոշ բովանդակութիւն դնել անոր մէջ, ձուլել կամքերը եւ մղել ձեւակերպւած քաղաքական աշխատանքի:

Դաշնակցութիւնը, Ազգ. Երեսփ. Ժողովին մէջ դրած էր իր ամենէն կարկառուն դէմքերը. Ազգ. Կեդը. Վարչութեան մէջ ունէր երկու ընկերներ եւ քանի մը համակիրներ. հնարաւորութիւն ստեղծած էր յարաբերութիւն հաստատելու քաղաքական եւ դիւանագիտական չըջանակներուն հետ՝ իրեն համակիր անձերու միջոցով, ինչպէս Զոհրապ, Գարայեան, եւ ընկերներու՝ բժ. Զաւրեանի (որ այն ատեն Մուշին նոր վերադարձած էր), Զաւարեանի, Փաստրմանեանի եւ այլոց: Դաշնակցութեան առաջին խոր քայլը եղաւ ձեւակերպել հայկական պահանջները, այլ խօսքով, պատրաստել Հայկ. Բարեհնորոգումներու նախագիծ մը: Կուսակցութիւնը նպատակ ունէր այդ նախագիծը անպաշտօն կերպով ներկայացնել Ազգային Կեդը. իշխանութեան իր ատաղձ՝ դիւրացնելու համար անոնց աշխատանքը:

1912 դեկտեմբերին ընկերներ Զաւարեանը, Ակնունին, բժիշկ Զաւրեանը, Ռ. Զարդարեանը եւ Վ. Փափազեանը պաշտօն ստացան ձեռնարկելու այդ աշխատանքին եւ անոր զուգընթաց, զրադւելու ուրիշ մէկ-երկու ընկերներու հետ-թրքահայ ժողովրդի թւական ուսումնասիրութեամբ՝ օգտելով եւրոպական եւ թրքական աղբեւրներէ: Յիշեալ ընկերները շարք մը խորհրդակցութիւններ ունեցան, որոնց կը մասնակցէին նաև Զոհրապը եւ Շահրիկեանը: Յունւարի սկզբը պատրաստ էր արդէն այդ աշխատանքը:

Ճիշտ նոյն ատենն էր, որ ուսւական դեսպանատունը դիմեց պատրիարքին՝ առաջարկելով ձեւակերպել եւ իրեն ներկայացնել հայերու քաղաքական պահանջները: «Ապահովութեան Յանձնաժողովին» կը մնար այդ աշխատանքը: Դաշնակցութիւնը ամէն կերպ կուզէր խոյս տալ կանխակալ կարծիքներ ու նախապաշարումներ ստեղծելէ՝ իր մասնակցութեան առթիւ եւ ամէն միջոց գործ կը դնէր ստեղին մէջ մնալով՝ Ազգ. Իշխանութեան իր գործօն աջակցութեամբ զօրավիր դառնալ:

«Ապահովութեան Յանձնաժողովի» դիւրանը 1913 յունւարին Ստ. Գարայեանէն խնդրեց նախաձեռնել հրաւիրելու Յանձնաժողովի նիստը բարենորոգումներու մշակման նախնական աշխատանքներուն համար: Նիստը հրաւիրեցաւ գիշեր մը անոր մօտ աղքականի՝ իրաւարան պ. Ռ. Փափազեանի տունը. բացակայ էր միայն Եղիշէ եպ. Գուրեանը: Քննւեցան այն միջազգային իրաւական հիմերը, որոնք ընդունած էին թուրքերու կողմէ եւ որոնց վրա պէտք էր կառուցանել հայկական պահանջները: Այդ հիմերը նկատեցան (ինչպէս արդէն քանից խնդրոյ առարկայ եղած էին) 1880ի եւրոպակ. միջ-

աղդային յանձնաժողովի մշակած կանոնագիրը, 1895ի Մայիսեան ծրագիրը, արեւելեան թումելիի եւ Լիբանանի ինքնավարութեան կազմական կանոնները, ինչպէս նաև թրքական վերջին «բարեկարգութեան» ծրագիրը, «Վիլայէթներու իրաւանց ընդարձակման» օրէնքը եւ պետութիւններու՝ զանազան ատեններ ներկայացուցած յիշատակագիրները:

Նոյն հիմերու վրա եւ միեւնոյն աղբիւրներէ արդէն օդուածէր Դաշնակցութեան յատուկ Յանձնաժողովը, խմբադրելու համար իր «նախագիծ»ը:

«Ապահովութեան Յանձնաժողովի» դաշնակցական անդամը այդ միջոցին յայտարարեց, թէ ինքը ունի պատրաստուած նիւթ մը այդ մասին, որ թերեւս Յանձնաժողովը ուզէր իր ատաղձ կամ Փռն մը ընդունել, որով դիւրացւած եւ արագացւած կը լինէր աշխատանքը... «Ապահովութեան Յանձնաժողովի» անդամները, ի հարկէ, անմիջապէս հասկցան թէ՝ ուրկէ կուգար այդ նախագիծը եւ պատճառ մը չտեսան մերժելու զայն։ Եւ Դաշնակցութեան կազմած նախագիծը դրւեցաւ քննութեան. անոր կառուցւածքը պահեցաւ, միայն որոշ փոփոխութիւններ կատարւեցան — յաւելումներ եւ յապաւումներ, որոնց մեծ մասին համակերպեցաւ դաշնակցական անդամը եւ որոշ մասի նկատմամբ ալ Յանձնաժողովը համոզւեցաւ։ Ու այսպէս, «Ապահովութեան Յանձնաժողովը» պատրաստ էր արդէն ներկայացնելու իր նախագիծը առ որ անկ է՝ նախապէս, անշուշտ, կատարելով անհրաժեշտ ձեւակերպութիւնը. Պատրիարքը վաւերացուց զայն։

VIII

ՊԱՏՐԻԱՐՔԱՐԱՆԻ ԵՒ ՊԱՏԻՒՐԱԿՈՒԹԵԱՆ ՆԱԽԱԳԻԾԵՐԸ

Գոյութիւն ունէին Հայկական չորս նախագիծեր։ Կաթողիկոսի առանձին խորհրդակցութեան մշակած նախագիծը պատրիարքարանը ստացաւ Ապահովութեան Յանձնաժողովի նոյն աշխատանքներով դրադւած միջոցին և ուրեմն, ան ևս ի նկատի առնեցաւ իր ատաղձ եւ մանաւանդ իր ոռուական անմիջական ազդեցութեան տակ պատրաստուած նիւթ։ Ինչպէս անոր, նոյնպէս եւ Պետերբուրգ - Մոսկույի մտաւորականութեան նախագիծերու մէջ պարզօրէն կը շեշտէին երկու հիմնական սկզբունքներ — ինքնավար Հայաստան (բարակ թելով մը կապւած թիւրքիոյ) «երաշխաւորւած» ոռուական կայսրութեան կողմէ։



ՊՕՂՈՍ ՆՈՒՊԱՐ

Պօղոս փաշայի կողմէ նախագծի մը պատրաստութեան մասին պատրիարքարանը ուշ լուր առաւ եւ իր խնդրանքով միայն նախագիծը ստացւեցաւ։ Հետագային հասկցւեցաւ, որ Հայկ. Պատրիարկութեան նախագահը իր բնական իրաւունքը համարած էր բարենորոգումներու մշակումը՝ հիմնելով կաթողիկոսի կողմէ զրկած նախագծի վրայ՝ իբր նախանիւթի։ Ու երբ Պօղոս փաշայի նախագիծը պատրիարքարան հասաւ, այն ատեն տեսնեցաւ այն խոչոր տարբերութիւնը որ կար պատրիարքարանի եւ Պատրիարկութեան մտայնութիւններու, ձգտումներու ու անոր արտայայտութիւններու միջն։

Պօղոս փաշայի նախագիծը գրեթէ 1895ի Մայիսեան Ծրագիրն էր, մանրամասնութիւններուն մէջ իր ըմբռնումով յարմարցւած ժամանակի պահանջներուն։ Նախագծի պատրաստութեան ատեն գործօն գեր կատարած էին Վիլիթօր Պէրար եւ ուրիշ հայասէր եւ կարող եւրոպացիներ, սակայն, անմիջապէս նկատելի էր, որ խմբագրաւած էր օսմանեան եւ հայ իրականութիւնէն ու անոր պահանջներէն հեռու վայրի մը մէջ — այնքա՞ն թերի էր, մանաւանդ, երկու խիստ կարեւոր սկզբունքներու նկատմամբ — Ընդհանուր քննիչը թրքական պաշտօնեայի հանդամանքը ունէր եւ եւրոպական վեց պետութիւններու վերահսկիչ մարմին մը կը ստեղծէր։

«Ապահովութեան Յանձնահողովով» անմիջապէս խորհրդակցութեան հրաւիրեց իր խորհրդականները եւ քննութեան առաւ Պատրիարկութեան նախագիծը։ Մուսական դեսպանը շարունակ կը կրկնէր եւ կը պնդէր՝ փութացնել հայկական քաղաքական բաղանքներու ձեւակերպումը, իսկ տարբերութիւնները այնքան էական էին երկու դեկալար մարմիններու միջեւ, որ անկարելի էր թղթակցութեամբ իրար հասկնալ եւ համոզել։ Պատրիարքարանը, Պօղոս փաշայի նախագծի ստացման առթիւ, փափկանկատութեամբ մը հասկցուցած էր թէ անոր կողմէ պատրաստուած ծրագիրը չի համապատասխաներ թուրքահայերու ներկայ պահանջներուն ու ստացած էր Պօղոս փաշային կծու եւ ջղային պատասխան մը, այն իմաստով թէ՝ պատրիարքարանը անձեռնհաս կերեւի միջազգային քաղաքական նման հարցերու քննութեան մէջ եւ ուրեմն լաւ է, որ կամ իրեն թողնելի հոգածութիւնը, կամ վարչութեան կողմէ ներկայացուցիչ մը դրկի Փարիզ իրարհասկացողութեան դալու համար։ Պոլսոյ ոռւսական գեսպանատունն ալ խիստ թերի գտաւ Պատրիարկութեան նախագիծը եւ անհամբերութիւն ցոյց կուտար գործի յասպաղման առթիւ՝ հասկցնելով թէ պալքանեան պատերազմէն վերջ, պետութիւններու քաղաքականութեան եւ վերաբերմունքի հաւանական անպաստ փո-

փոխութիւններու մասին կարելի չէ երաշխաւորել։ Եւ Ապահովութեան Յանձնաժողովը որոշեց իր անդամներէն մէկը փութով զրկել Պօղոս փաշային անձամբ լուսաբանութիւններ տալու եւ ջանալու մէկ յայտարարի բերել կողմերու տարբերութիւնները։ Այդ պարտականութիւնը դրին ինձ վրա, իբր Յանձնաժողովի անդամ-քարտուղարի։

Անմիջապէս, փետրարի կէսին ես մեկնեցի Փարիզ յանձնարարութ ըլլալով համոզել փաշային բարենորոգումներուն տալու աւելի լայն ծաւալ, քան Մայիսի Ծրագիրը՝ մօտեցնելով աւելի Արեւելեան Ռումելիի կազմական կանոնագրին եւ՝ բարենորոգումներու իրականացման մէջ եւրոպական պետութիւններու հսկողութեան տալ աւելի իրական եւ գործոն բնոյթ՝ յանձին ընդհանուր եւրոպական քննիչի մը, որ պիտի նշանակւէր պետութիւններու կողմէ։

Իմ դերս դժւար ու փափուկ էր պէտք էր նախ վերլուծել եւ պարզել Պօղոս փաշային իր նախագծի թերութիւնները եւ անպատճութիւնները, ապա պատրիարքարանի ծրագիրը հիմնաւորել ու պաշտպանել։

Ես իմ դիմացը գտայ խիստ բարեացակամ, հայրենասէր եւ լայնհոգի մէկը, որ մանկական հետաքրքրութեամբ եւ խիստ ուշադիր ու յարգանքով կը լսէր Երկրէն եկած, հայ ժողովուրդի ձայնն ու բաղձանքները իրեն բերող բամբերի մը։ Այս հոգերանական աղդակը դրական զգալի դեր կատարեց մեր փոխարարերութիւններու միջոցին։ Նախ՝ գրեթէ բացառապէս, ինքը մինակը կաշխատէր ինձի հետ, ապա պ. Մ. Զերազը յաճախ ներկայ կըլլար՝ գրեթէ առանց մասնակցելու մեր վէճերուն։ Հետազային Լոնդոնէն եկաւ պ. Յ. Մօստիչեանը եւ աւելի դիւրացան իմ ջանքերը, չնորհիւ վերջինիս կողմէ կացութեան պարզ ըմբռնման, շիտակ ու վերին աստիճանի աղնիւ վերաբերմունքին։

Բան մը, որ օտարոտի էր եւ նկատելի՝ այդ պ. Մ. Զերազի բոնած կրառական դիրքն էր եւ մօտիկ շրջապատի լուս դժգոհութիւնը փաշայի վերաբերմունքի առթիւ։ Պօղոս փաշան, չնորհիւ իր դաստիարակութեան եւ միջավայրին, անշուշտ, ոչ կորովի շրջապատի մը, տիրելու եւ իր կամքը պարտադրելու հակումներ ունէր։ Անդամ մը երբ պ. Զերազին հարցուցի այս մասին, ըստ «ի՞նչ կուզէք որ ընեմ։ Ես հինգերորդ անիւն եմ այս գործին մէջ...» Նոյն դժգոհութիւնը կը յայտնէր փաշային նաեւ պ. Զօպանեան՝ անոր ինքնագլուխ գործունէութենէն եւ հայ հասուն քաղաքական ուժերը անտեսելին, եւ կը պաշտպանէր այն տեսակէտը, որ պատրիարքարանը ինքը տէր պիտի կանգնի գործին։ Պ. Յ. Մօստիչեանը կա-

տարեալ եւրոպացի մըն էր. իր միտքերը եւ զգացումները կարտա-
յալտէր շխտակ, անկեղծ եւ խիստ վայելչութեամբ՝ պահելով իր
անկախութիւնը։ Այդ պատճառով կը նկատէի այն յարգանքը, որ
փաշան կը տածէր անոր հանդէպ։

Պատւիրակութեան նախագահը, իր նախադի պաշտպանութեան
համար, հետեւեալ առարկութիւնները կընէր։ Ա. — Մեր պահանջը
պէտք չէ ուեէ կերպով քաղաքական ինքնուրոյնութեան կամ ինքնա-
վարութեան դոյն ունենայ, որովհետեւ բացի Ռուսաստանէն, եւ ոչ
մէկ պետութիւն թոյլ պիտի տայ նման պահանջ մը։ Բ. — 1895ի
ծրագիրը ընդունւած ըլլալով թէ՛ թուրքերու եւ թէ պետութիւններու
կողմէ՝ պէտք է դարձնել հիմը մեր պահանջներու. անոր վրա պէտք
է ձեւել մեր բաղձանքները։ Գ. — Անկարելի է ընդունիլ տալ եւրո-
պացի քննիչ մը, ընտրած՝ պետութիւններու կողմէ։ Դ. — Միեւնոյն
ատեն անհրաժեշտ է եւրոպական վերահսկողութիւն մը ծրագրի
իրագործման վեց պետութիւններու կողմէ՝ ուղղակի կամ յատուկ
միջազգային մարմնի մը միջոցով։

Իմ առարկութիւնները հետեւեալն էին։ Ա. — Պէտք չէ թէեւ
քաղաքական ինքնավարութեան կամ անջատման կերպարանք տալ
մեր պահանջներուն, բայց այժմէն անհրաժեշտ է ապահովել հայ ժո-
ղովրդի ապագայ դոյրութիւնը եւ աղատ զարգացման հիմերը։ Վայր-
կեանը կը համարէի շատ նպաստաւոր այդ ձգտումներուն համար։
Բ. — Մեր նախագծին հիմերէն մէկն է Մայիսեան Ծրագիրը, բայց
միեւնոյն ատեն պէտք է օգտագործել նաեւ նոյնքան իրաւական հող
ունեցող այլ միջազգային եւ թրքական վարչական կանոնագրեր եւ
օրէնքներ։ Գ. — Միակ իրական երաշխիք եւ ապահովութիւն, որ
մէնք կրնանք ունենալ — այդ ընդհանուր քննիչի նշանակման ձեւի և
անոր տրեւելիք իրաւասութիւններու խնդիրն է. նա պէտք է կախում
ունենայ ոչ միայն թուրքերէն, այլ նաեւ պետութիւններէն։ Ցանկալի
թէ ոչ, այդ պետութիւններէն ամենէն անմիջական դրացին Ռուսաս-
տանն է, եւ ուրեմն անխուսափելիօրէն անոր աղբեցութեան տակ
պիտի գտնւի։ Վեց պետութիւններու վերահսկողութեան պահանջը
նորէն մեղի կը վերադարձնէ Բերլինի 61րդ յօդածին եւ Մայիսեան
Ծրագրին, այսինքն՝ Հայաստանը նորէն պիտի դառնայ թատր պե-
տութիւններու փոխադարձ խաղերուն եւ մրցումներուն, որմէ պիտի
օգտու։ Բ. Դուռը։

Պատրիարքարանի առաջարկութիւնները ասո՞նք էին։

Պօղոս փաշայի եւ յաճախ իր խորհրդականներու հետ մեր հան-
դիպումները մօտ ամիս ու կէս շարունակւեցան, որու ընթացքին

փաշան աստիճանաբար կը թողուր իր դիրքը, բայց կուզէր որ իր նախագիծը հիմ ընդունելի եւ սրբագրութիւնները անոր վրա կատարրին։ Դժբախտբար, այդ եւս անկարելի դարձաւ՝ տրւած ըլլալով, որ պատրիարքարանի նախագիծը ամբողջութիւն մըն էր արդէն, որուն մէջ ամփոփւած էին թուրքահայ ժողովրդի թէ՛ քաղաքական-վարչական եւ թէ ազգային-տնտեսական-մշակութային բոլոր բաղ-ձանքները։

Պօղոս փաշան, նախ քան պատրիարքարանի նախագծի մասին իր համաձայնութիւն տալը, մանաւանդ երոպական կոնտրովի խըն-դրոյն մէջ, հարկ համարեց Լոնտռնի քաղաքական շրջանակներու տեսակէտները շօշափել եւ մեկնցաւ Անդլիա, որտեղէն քանի մը օրէն հեռագրով զիս եւս հրաւիրեց՝ լրացուցիչ լուսաբանութիւննե-րու համար։ Վերադարձին փաշան ընդունած էր բոլոր կէտերը, բացի մէկ խիստ էական սկզբունքէն։ նա կը պնդէր դարձեալ վեց պետու-թիւններու ուղղակի կամ անուղղակի վերահսկողութեան վրա՝ շբաժնելով մեր երկիւղները եւ անբաւարար նկատելով ընդհանուր քննիչի նշանակման մէջ պետութիւններու համաձայնութիւնը։ Բատ երեոյթին Ֆորէյն Օֆիսը այդպէս թելադրած էր իրեն։ Ես պատաս-խանեցի, թէ լիազօրւած չեմ համաձայնիլ անոր հետ այդ կէտին մէջ, եւ ուրեմն ինձ կը մնար վերադառնալ եւ խորհիլ միջոցը վերջ-նական համաձայնութեան։

IX

ՀԵՏԱԳԱՅ ՔԱՑԼԵՐԸ

Իմ զեկուցումէն յետոյ, Վարչութիւնը հարկ համարեց, ընդ-հանուր գիծերով, բացատրութիւն տալ Ազգային Երեսփոխանական ժողովին։ Նիստը տեղի ունեցաւ դունփակ ասպրիլ 21ին (1913)։ Վար-չութեան տեղեկաբերը հետեւեալը կը յայտարարէր — «Թուրքիոյ ամբողջութիւնը պահպանելու հիման վրա, բարենորոգումներու պա-հանջ հայկական նահանգներուն համար։ Ասպրիլ 25ին Լոնդոնի մէջ պիտի գումարուի Հայասէր Կոմիտէններու համաժողով՝ հայ ազգի պահանջները դործնականացնելու եւ իրենց մէջ համադործակցութիւն ստեղծելու նպատակով*）։ Անոնք կը խորհին Սիւրիոյ բարեկարգու-

*.) Այդ համաժողովը պատրաստւած էր Պատւիրակութեան նա-խաձեռնութեամբ։

թեան հերթական դարձած խնդրոյն հետ, հայկական նահանգներու բարեկարգութեան անպատճառ ելք մը տալ: Ոմանք կը կարծեն թէ Լոնդոնի մէջ զեսպանաժողով մը պիտի գումարւի այդ խնդիրներուն համար, իսկ ոմանք կը հաւաստեն թէ Փարիզի մէջ գումարւելիք ելեւմատական համաժողովին մէջ խնդիրը ի նկատի պիտի առնւի, եթէ մէջտեղ դրւի թուրքիոյ փոխառութեան հարցը:

Պատւիրակութիւնը — կը շարունակէ տեղեկաբերը — կազմած էր ծրագիր մը, որուն քանի մը կէտերը Վարչութեան տեսակէտներուն համապատասխան չէին: Վարչութիւնը, Պատւիրակութեան ցոյց տւած պէտքին վրայ, իր կողմէ ներկայացուցչի մը միջոցաւ ամիս ու կէս Պատւիրակութեան հետ միացերու փոխանակութիւն ունեցաւ. ծրագրին նկատմամբ էական տարրերութիւնները վերցւած են արդէն, բայց ձեւական (խմբագրական) տեսակէտով կան տակաւին պարզւելիք կարգ մը կէտեր՝ ի մասնաւորի կոնտրովի մնայուն կոմիտէի մը հաստատութեան նկատմամբ: Պատւիրակութիւնը կը կարծէ թէ ընդհանուր կառավարչի հպատակութեան խնդրոյն մէջ պէտութիւնները չպիտի ունենան միեւնոյն տեսակէտը եւ թերեւս հակառակ շահեր ունենան: Այս նկատումով, Պատւիրակութիւնը իր ծրագրին մէջ մտցուցած էր մնայուն կոմիտէ մը, որ ընտրէր ուղղակի պէտութիւններէն՝ հսկելու բարենորոգման գործին: Այս տեսակէտը չէր հաշտէր Վարչութեան տեսակէտներուն, որով տարրերութիւն առաջ կը բերէ մեր եւ անոնց ծրագրիններուն մէջ»:

Ապրիլ 21ի նոյն նիստին մէջ Վարչութիւնը իր պատճառաբանւած հրաժարականը կը ներկայացնէր՝ իբր բողոք ընդդէմ կառավարութեան հայաշննջ քաղաքականութեան: Այդ առթիւ կը քւէարկւի Զոհրապի բանաձեւը՝ 1.— Մերժել Վարչութեան հրաժարականը. 2.— «Յանուն բովանդակ թուրքիոյ հայոց, Ազգային ժողովը իր բոլոր հեղինակութեամբ զօրացնելու համար, Ազգ. Վարչութեան կընկերացնէ հինգ հոգիէ բաղկացած յանձնախումբ մը, հարստահարութիւնները իր բոլոր հանգամանքներովը ուսումնասիրելու եւ պէտք եղած թելադրութիւններն ու աջակցութիւնները տալու վարչութեան»: Հ. Խոճասարեանը կը շեշտէ խորհրդարանական յանձնաժողովի կարեւորութիւնը մանաւանդ այն պատճառով, որ Պատրիարքարանի եւ Պատւիրակութեան միջեւ ծագած տարակարծութիւնը լուծելու համար անհրաժեշտ է հաշտաբար մարմին մը: Ազգ. Վարչութիւնը կը համաձայնի գործակցել խորհրդարանական մարմնին հետ, իբր խորհրդատու մարմնի մը: Եւ նոյն նիստին մէջ կը կազմւի այդ մարմինը «Հարստահարական Խորհրդարանական Յանձնաժողով»

անունով, որուն կազմը արդէն ծանօթ է ընթերցողին նախորդ համարէն։ Այս մարմինը սկիզբէն մեծ թափով կը մասնակցէր խորհըրդակցութիւններուն, ապա Շահը իւղանի անսպասելի եւ անհասկնալի հրաժարականէն վերջը, հետզհետէ իր թափը կորսնցուց եւ դոյութիւնը այլեւս չզգացւեցաւ։

Ազգ. Կեդրոնական Վարչութիւնը, «Հարստահ։ Խորհրդարանական Յանձնաժողովի» հետ համախորհուրդ, իր և Պատրիարքութեան միջեւ եղած տարակարծութեան մասին գրեց նաեւ կաթողիկոսին, ինդրելով որ նա միջամտէ՝ ժամ առաջ վերջ աալու վնասակար տարակարծութեան։ Վարչութիւնը հազորեց նաեւ անոր պէտք եղած լուսաբանութիւնները եւ հիմնաւորումը իր տեսակէտներուն։ Այդ օրերուն Վարչութեան նախակին ատենապետ Գ. Ասլանեանը, իր գործով Փարիզ կը մեկնէր։ Հրաւիրեցաւ նիստին, ուր տրեցան անոր պէտք եղած տեղեկութիւնները ուսւ կառավարութեան բացասական տեսակէտի առթիւ՝ կոնտրոլի մնայուն յանձնաժողովի, ինչպէս և այդ մարմնի վտանգաւոր հանգամանքի մասին (պետութիւններու հակադիր շահերու չուրջ յարուցւելիք պայքարներու չնորհիւ, որմէ թիւրք կառավարութիւնը կասկած չկար, որ պիտի օգտուէր՝ բարենորոգումները ջլատելու համար)։ Գ. Ասլանեանին առաջարկեցաւ տեսնելի Պօլոս փաշայի հետ եւ այս ուղղութեամբ լուսաբանել անոր՝ ինդրելով ընդունիլ պատրիարքարանի առաջարկած ձեւակերպումը։

Տոքթ. Զաւրեանը Պոլիս վերադառնալէ յետոյ՝ Դաշնակցութեան կողմէ գլխաւոր կազմը հանդիսացաւ ուսւ դեսպանին հետ։ Իսկ Զոհրապը կը ճանչցէր պատրիարքարանի կիսապաշտօնական բերանը։ Տոքթ. Զաւրեանին մեծ և պատւաւոր տեղ պէտք է տալ. ուսւ դեսպանին կորովի և տեւական յամառ աշխատանքներու մզողը գլխաւորապէս նա եղաւ, որ Պոլսէն իսկ մեր բաղձանքները ուղղակի կը դրիէր ուսւ արտաքին գործոց նախարարութեան արեւելեան բաժնի վարիչին։ որու խօսքը կշիռ ունէր եւ որ իր այդ համակրութիւնը մեծ չափով օգտագործեց Պոլսոյ դեսպանութեան մէջ։ Իսկ հետագային եռանդուն գործունէութիւն ունեցաւ Պետերբուրգի եւ եւրոպական ուրիշ մայրաքաղաքներու մէջ։

Տարակարծութիւնը Պատրիարքարանի եւ Պատրիարքութեան միջեւ գաղտնի չէր կրնար պահւիլ ուսւ դեսպանատունէն, քանի որ անոր խողովակով պիտի անցնէին բոլոր մեր բաղձանքները։ Այդ պատճառով Պատրիարքարանը Գարայեանի եւ Զոհրապի, իսկ Դաշնակցութիւնը Տոքթ. Զաւրեանի միջոցով (առաջինները պաշտօնապէս) չօշափեցին դեսպանի կարծիքը կոնտրոլի կազմակերպութեան

մասին : Դեսպանը քանի մը օրէն միայն ի վիճակի եղաւ իր կարծիքը արտայայտելու : Նա կը բաժնէր Պատրիարքարանի երկիւղները մըշտական կոնտրոլի մարմնի մը կազմութեան հետեւանքներու մասին եւ աւելի նպատակայարմար կը գտնէր ընդհանուր քննիչին ապահովել լայն իրաւունքներ երկրի վարչութեան գործին մէջ, որ սակայն, ի հարկին իրաւունք պիտի ունենայ ուղղակի կապ պահել դեսպանատուներուն հետ, իբրեւ զինքը նշանակող միջազգային յենարանի :

Պատրիարքարանի տեսակցութիւններու արդիւնքը հաղորդւեցաւ Պօղոս փաշային . միեւնոյն ժամանակ Տոքթ . Զաւրեանը Դաշնակցութեան կողմէ Փարիզ դրկեցաւ՝ անձամբ հարկ եղած լուսաբանութիւնները եւ բացատրութիւնները տալու փաշային : Այս միջոցները ապարդիւն չանցան . փաշան զիջեց եւ այսպիսով յաջողւեցաւ հրապարակ բերել հայկական քաղաքական պահանջներու մէկ ծրագիր :

Թրքահայկական քաղաքական բաղձանքներու ձեւակերպւած միակ նախագիծը, իր ընդարձակ հիմնաւորումովը 1913 ապրիլի սկիզբը պաշտօնապէս յանձնեցաւ Պոլսոյ ոռու դեսպանին՝ պատգամաւորութեան մը միջոցաւ, պատրիարքի գլխաւորութեամբ եւ մասնակցութեամբ Ս. Գարյաեանի եւ Գ. Զոհրապի:

Այսպիսով, Ռուսաստանը իր ձեռքը կառնէր նախաձեռնութիւնը Հայկական Հարցի եւ Պոլսոյ իր դեսպանութիւնը կը հանդիսանար անմիջական դեկավարը անոր :

X

« ԱՊԱՀՈՎՈՒԹԵԱՆ ՑԱՆՉՆԱԺՈՂՈՎԻ » ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹԻՒՆԸ

Ինչպէս ըսած եմ, Ապահովութեան Յանձնաժողովը բարենորոգումներուն նախագծին հետ զուղընթաց ձեռնարկած էր պատրաստելու նաեւ թիւրքահայերու վիճակագրութիւնը : Այդ առաջարկութիւնը ըրած էր նաեւ ոռու դեսպանը : Թիւրքերը, ուղղակի կամ յաճախ կողմնակի միջոցներով (մամուլ, քաղաքական շրջանակներ), անհեթեթ կը գտնէին միայն հայկական բարենորոգումները վեց նահանգներուն մէջ, ուր հայերը փոքրամասնութիւն կը կազմէին : Անոնք կը հիմնէին պետական տարեգիրքերու (Սալնամէ), Քինէի ուսումնասիրութիւններու եւ կարգ մը հանրագիտակներու վրա . այս վերջիններու աղբիւրը նորէն յիշեալ Սալնամէներն էին . . .

Ապահովութեան Յանձնաժողովը, իր կազմութեան օրերուն իսկ կարեւոր համարեց մշակել վիճակագրական հարցարաններ եւ փութով զրկեց թեմերուն՝ պահանջելով արագ բայց խղճամիտ աշխատանք դանոնք լեցնելու համար :

Դաշնակցութեան Բիւրօն, Ազգ. Վարչութեան մէջ դտնւող իր ընկերներու գեկուցման վրա եւ Պատրիարքարանին նիւթ մատակարարելու դիտումով՝ ինքն եւս ձեռնարկեց վիճակագրութեան մը պատրաստութեան։ 1908ի Սահմանադրութենէն անմիջապէս յետոյ, թիւրքահայերու վիճակագրութիւնը արդէն անհրաժեշտ նկատածէր։ Արեւելեան Բիւրօն՝ գլւաւորապէս Ս. Զաւարեանի նախաձեռնութեամբ՝ այդ նիւթերը դասաւորեց, օգտեցաւ իր եւ Պատրիարքարանի վիճակագրական հին արխիւներէն, նաեւ եւրոպացի ճամբորդներու եւ գիտնականներու նիւթերէն եւ կազմեց վիճակագրական տախտակ մը։ Միենոյն ատեն պէտք էր փաստօրէն հերքել թիւրքերու բերած տւեալները եւ խախտել անոր աղբիւներու հիմերը։ Այդ կարեւոր աշխատանքը կատարեցին Ս. Զաւարեանը, Տոքթ. Զաւրեանը, Գ. Փաստրմաննեանը եւ Վ. Փափաղեանը, որ եւ տրամադրեցին Ազգակովութեան Յանձնաժողովին։

Թիւրքերը իրենց միտումնաւոր վիճակագրութեան մէջ դիմածէին նենդ միջոցի մը — քրիտոննեանները բաժնած էին ըստ աղգութիւններու (նոյն իսկ հայերը՝ ըստ դաւանանքի), իսկ թիւրք, քիւրդ, չէքէղ, կղզրաշ, եղիղ եւ այլն՝ մահմետական վերնագրի տակ էին ամփոփած՝ առանց բաժնելու աղգութիւններու... Առկէ զատ անոնք ժողովրդի անումը ի նկատի առած չէին 80ական թւականներէն ի վեր։ Իսկ մենք անդամահատեցինք այդ բոլորը (իրենց իսկ աղբիւրներով)։ Մեր պատճառաբանութիւններուն մէջ պարզեցինք անոնց ցեղային տարրերութիւնները եւ հակադիր աղգային քաղաքական ձգումները։

Մեր ամենէն գօրեղ զէնքը սակայն հետեւեալն էր, որ մենք գործածեցինք իր բովանդակ ծաւալով։

80ական թւականներուն, Երուսաղէմի Ս. Յակոբայ վանքի պարտքերը խիստ մեծցած էին, որ ծանրօրէն կը ճնշէին միաբանութիւնը եւ կը սպառնային քայլայել վանքին տնտեսութիւնը։ Պատրիարքը այդ առթիւ դիմեց սուլթանին՝ ինդրելով թիւրքահայ հարկատու ժողովրդի գլխահարկի վրա յաւելեալ տուրք մը (centime additione) աւելցնել, որուն գումարը յատկացւէր վանքի պարտքերուն։ Սուլթանը հաստատեց այդ տուրքը։ Արդ, Պատրիարքարանի գիւտաններուն մէջ գտնւեցան այդ հարկին ընդհանուր հաշիւնները եւ զումարին քանակը։ Ամենէն մօտաւոր հաշիւ մը կազմւեցաւ հարկատու հայերու, ուրեմն և անոնց ընտանիքի թիւր, տոկոսային համեմատութիւնը պղտիւներու, մահերու եւ աճման եւ այսպիսով ստուգեցաւ կազմւած մեր վիճակագրութիւնը...»

Այս փաստերը Ազգակով. Յանձնաժողովը պատճառաբանւած

հրատարակեց առանձին գրքոյկով՝ վերլուծելով եւ քննադատելով միանդամայն թրքական աղբիւրները։ Ուստական դեսպանատունը իւրացուց մեր ներկայացուցած թիւերը եւ այնուհետեւ թիւրքերը այլ եւս չփորձեցին անոր չուրջ պայքարը շարունակել։

Ապահովութեան Յանձնաժողովի այլ կարեւոր ձեռնարկներէն մէկը եղաւ «Հայաբնակ Նահանգներու Վիճակը» ընդհանուր վերնագիրը կրող, Փրանսերէն հատորներու հրատարակութիւնը (կարծեմ ութ փոքրագիր հատոր), որոնք կամփովէին ստացւած կարեւոր տեղեկագիրները, հարստահարութիւնները եւ ընդարձակ տեղեկութիւններ հայերու մշակութային ու տնտեսական դերի մասին։ Այդ շարքերէն էր նաև Յ. Պալիկեանի զեկուցումը Աղանայի ջարդերու մասին (ներկայացւած կառավարութեան, որ զաղոնի պահւեցաւ) եւ Ա. Léart Շի (Գ. Զոհրապի) ուսումնասիրութիւնը նւիրւած Սեբաստիոյ շրջանի հայ տարրի աղդագրութեան եւ տնտեսական-մշակութային փայլուն վիճակին։

Առկէ զատ պարբերաբար լոյս կընծայէք ի ս լ լ օ ներ հայաբնակ նահանգներու ընթացիկ կեսնքի մասին՝ որոնք կը դրկէին Պոլսոյ եւ մանաւանդ երոսղական մամուլի եւ քաղաքական շրջանակներուն։

Ապահովութեան Յանձնաժողովը դարձած էր միշտադային քաղաքական աշխարհի համար տեսակ մը տեղեկատու դիւտան Հայկական Հարցին նկատմամբ։ Անոր դիւտանի անդամներն էին Եղ. արք. Դուրեան, Գ. ծ. վ. Պալաքեան եւ Վ. Փափաղեան, որոնք ամբողջ օր Պատրիարքարան կանցնէին^{*)}, յաճախ շրջապատւած Ազգ. Վարչութեան, Երեսփոխանական ժողովի անդամներու եռ ու դեռով եւ հայութապար լրագրողներու բազմութեամբ։

XI

ԹԻՒՐՔԵՐՈՒ ՆՈՐ ՓՈՐՁԸ

Նախորդ զլուխներուն մէջ ըստած էի թէ 1913ի սկիզբը Քեամիլ փաշայի դահլիճը ինկած եւ անոր յաջորդած էր դուստ իթթիհատա-

^{*)} Յուզումով կը յիշեմ թէ ինչպէս Եղիշէ արք. Դուրեանը, մարմնով ծեր ու տկար, բայց եղանակ արի, ոգեւորած ու միշտ կատակերուն մէջ իր յոգմութիւնը քողարկելով՝ մոլեռանդ հաւատացեալի մը զերմեռանդուրեամբ, ամբողջ օրերով անարտունչ կաշխատէր սեղանին կոթնած՝ կերակրւելով հաց ու պանիրով կամ աժանագին հէլլայի կտորով մը։

կան դահլիճը, որ անմիջապէս դադրեցուց քաղաքական բանակցութիւնները Պատրիարքարանի հետ բարենորոգումներուն շուրջ։ Անոր համար հայկական բարենորոգումներ գոյութիւն չունէին, սակայն, պէտք կը տեսնէր — այսպէս կը յայտարարէր — օսմանեան նահանգներու ընդհանուր բարեկարգման։ Այդ նպատակով 1912ի վերջերը սեղանի վրա հանեցաւ Օսմանեան Խորհրդարանի կողմէ մշակւած և անոր մէկ մասը սուլթանի կողմէ վաւերացւած «Նկայիթներու վարչական բարեկարգման» օրէնքը, որուն գործադրութեան համար հրաւիրեցաւ յատուկ գաղտնի խորհրդակցութիւն մը վալիներէ եւ մութէսարիֆներէ բաղկացած։ Հրաւիրեւած այդ բարձր պաշտօնեաները բաղձանք յայտնած են ընդարձակելու վալիներու իրաւունքները եւ այսպիսով հաստատելու տեսակ մը վարչական ապակէնարունացում։ Այս առաջարկը քննւած էր նաեւ նախարարական խորհրդին կողմէ։ Պատրաստած ծրագրին համաձայն, երկիրը կը բաժնւէր 5 երկրամասերու, իսկ Հայաստանը մտցւած էր Տրավիզոնի վարչական մութեան մէջ։ Երկրամասերը կը յանձնէին յատուկ քննիչներու թիւրք եւ օտար (թրքական պաշտօնեայի հանգամանքով)։ Կառավարածութիւնը առաջարկած էր նոյն իսկ գատական նախարարութեան խորհրդական կոմս Օստրօօգին — որ հրաժարած էր այդ պաշտօնէն — ստանձնել օսմանեան կայսրութեան բոլոր գատարաններուն քննիչի պաշտօնը։

Այս բոլոր «պատրաստութիւնները» եւ թերթերու մէջ փողհարւած «պիտի»ները, միաժամանակ կը փութային հաղորդել եւլուպական պետութիւններուն՝ պղտորելով անոնց միտքերը եւ աւելի սուր պառակտման մղելով զանոնք։ Մասնաւորապէս հրահանգւած էր լոնդոնի դեսպան Հազգել փաշային համոզել անդլիական կառավարութիւնը՝ հայկական առանձին բարենորոգումներու վտանգաւոր հանգամանքի եւ կայսրութեան ընդհանուր բարեկարգութեան օդտակադարմանը մասին։ Գերմանիոյ մէջ մանաւանդ գորեղ պղոպագանդ կը ըրութեանը մասին։ Գերմանիոյ մէջ մանաւանդ գորեղ պղոպագանդ կը մղելու բարենորոգումներու ոչման հիմ ունենալով «ոռուսական միտումները թիւրքահայաստանի գրաւման եւ Բաղդադի երկաթուղին ձեռք ձգելու մասին»։

Միեւնոյն ատեն անգործ չէին նաեւ Պոլսոյ մէջ։ կառավարութիւնը լրտեսական ցանց սփռած էր ներսէն թէ դուրսէն ոռուսական դեսպանատունը և հայոց Պատրիարքարանը՝ ամէն ճիշդ գործ դնելով թափանցել գրասեղաններէն ներս եւ հետեւիլ շարժումներուն։

Միաժամանակ իթթիհատի կեդրոնը՝ մէկ կողմէ Զոհրապի եւ միւս կողմէ իրենց անդամներէն՝ Պ. Հալահեանի միջնորդութեանը դիմեցին նորէն մերձեցում ստեղծելու Դաշնակցութեան

Հետ եւ ներքին իրերահասկացողութեան դալու: Դաշնակցութեան ներկայացուցիչները (Ակնունին, Փաստըմաճեանը եւ Վարդպէսը) քանի մը անդամ հանդիպումներ ունեցան (անոնց կողմէ նշանակւած էին՝ Խալիլը, Միհամատ Շիւքըն եւ Թալէաթը) երեմն Զոհրապի և երբեմն Վարդպէսի բնակարաններուն մէջ: Անոնց հիմնական առաջարկները հետեւեալներն էին.— Ա.— Հայերը պէտք չէ որ օգտւին թիւրքերու նեղ կացութենէն՝ ճնշում բանեցնելով իրենց վրա: Բ.— Արտաքին ուժերուն պէտք չէ գիմեն, մանաւանդ, իրենց մահացու թշնամի եղող ուսուներուն, որովհետեւ այդ կը նշանակէ օսմաննեան հողերու անդամահատումը: Գ.— Իրենք պատրաստ են համաձայնութեան դալ Դաշնակցութեան եւ անոր միջոցով Պատրիարքարանի եւ Պատրիարկութեան հետ՝ բարենորոգումները կիրարկելու հայկական նահանգներուն մէջ, առանց սակայն, հրապարակային արտայայտութիւններու՝ չգրգռելու համար թիւրք հանրային կարծիքը եւ պայքարի գէնք չհայթայթելու համար թիւրք ընդդիմագիրներուն: Դ.— Հայերը այս պայմաններով այժմէն իսկ պէտք է մերժեն օտար պետութիւններու միջամտութիւնը «մեր ներքին, ընտանեկան վէճերուն մէջ»:

Այս բոլորէն զատ, Թալէաթը իր սաղայէլեան ժպիտով եւ ոճրածին կատակով աւելցուցած է՝ «Իսկ եթէ այս անդամ ալ չլսէք մեղ եւ շարունակէք ճնշում գործ դնել օտար ուժերով, միենոյն է ոչ մէկ իրական արդինքի չէք հասնիր, չէ՞ որ իրագործման ատեն հաղար մէկ ճամբաներ կան վիճեցնելու բոլորը...»:

Ի հարկէ, ադ հանդիպումները ոչ մէկ արդինք չտւին. Հայժողովուրդի հաւատը վերջնականօրէն խախուած էր եւ լայն անջրպետ մը բացւած էր մեր եւ անոնց միջեւ: Հայ քաղաքական բոլոր ուժերը միահամուռ թափով շարունակեցին իրենց դատին հետապնդումը նախագծւած ուղիով:

Փարիզ

(Վերջը յաջորդ անգամ)

